

ճշմարիտ է նաև ազգերու և անհատներու համար: Ամեն ազգ իր ծագումը ունի, ունի նաև իր փառքի ժամանակը, իր անկումը, իր վերականգնումը. կը խառնուի ան ուրիշ ազգերու հետ, նոր ժողովուրդ մը յառաջ կու գայ, և իրրիւ այդ՝ կերպարանափոխութիւններէ կ'անցնի—քաղաքակրթութեան շտա փոփոխութիւններէ կ'անցնի. վերջապէս կայ ու կ'ապրի այսօր: Բայց ինչպէս բառի մը անցեալ ընտիր կամ յոռի իմաստը, անոր սահուն կամ խրթին հնչումը, եւ յի, քիչ կ'ազդէ, կամ բնաւ չազդեր անոր ներ-

կայ իմաստին կամ հնչումին վրայ՝ նոյնպէս նաև ազգի մը հին փառքը կամ յոռի ընթացքը, անոր անունին գեղեցիկ կամ արդեգ հանդամանքը՝ ո՛չ կը փառաւորէ և ոչ կը նուաստացնէ այդ ազգին ներկան:

Արդ օգտուիլ անցեալին փորձառութեանէն, ապրիլ ներկայի պայմաններուն համաձայն և յուսով ապագային:

Ահա Ստրգարաւուրեան մեզ առանդած պատուական ըստոյախալը:

(Վերջ)

**ՀԱՅԿԱԿԱՆ ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆԸ**

(ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳԻԾԵՐ 400 ԱՄԵԱԿԻ ԱՌԹԻ)

ԳԱԳԻԿ ՕՋԱՆԵԱՆ

X.

Հայկական Տպագրութեան Պատմութեան մէջ «Մեղապարտ Յակոբ»էն ոչ նուազ յիշատակելի դէմք մը կը հանդիսանայ նաև Եւզոկիացի Արգար դպիր: Առաջին անգամ տպագրուած 5 զիրքերէն վերջ՝ ամբողջ 50 տարի այլևս լուծ է Հայ մամուլը և Արգարով կը վերակենդանանայ: Սա Վենետիկի և Պոլսոյ մէջ կը գործէ՝ հրատարակելով զանազան գործեր: Բաւական հետաքրքրական է այն, որ Արգար Դպիր կը նախընտրէ Վենետիկը ո՛չ թէ Թուրքիան, ու ի մասնաւորի Կ. Պոլիսը: Հայաստան ժ.Չ. գարուն մէջ ուրիշ բան չէր այլևս, բայց եթէ մեծ ու բնդհանուր գերեզմանատուն մը. անշափ հարստահարուած էր ու սոսկալի դէպքերու հանդիսատես կ'զատէ: Մահմտականութեան արապետութենէն վերջ շիկ (գրգրուպոյ) պարսիկներն ու սլունի (ուզղափառ) թուրքերը անընդհատ պատերազմներ մղել սկսան իրարու. հետ: Աւրաստացի հրաժարեալ Միքայէլ կաթողիկոս իրաց այս վիճակին դարձան մը ասնելու համար խորհեցաւ դիմել Արևմուտքի: Այս նպատակաւ Սերաստիոյ Ս. Նշան վանքին մէջ գումարեց կրօնական և աւագանիներու

բու ժողով մը, որպէսզի հոն վճուական քայլեր առնելու համար որոշումներ արուին: Այդ ժողովին որոշմամբ Արգար Դպիր, որ խելացի ու դիրքի տէր մտաւորական անձնաւորութիւն մ'էր, իր Սուլթանշահ աղուն և Աղեքսանդր քահանային հետ ճամբայ ելաւ, որպէսզի դիմեր Վատիկանի, յիշեցնէր Պապին Եւրոպայի խոտուած՝ Արեւելքի քրիստոնեաներն ազատելու համար, հասկնար անոնց արամագրութիւնները և ջանադիր բլլար Հայոց Հայրապետին ու Հոռմի պապին միջեւ տեսակցութիւն մը կարգադրելու: Արգար 1564 թուականին յաջողեցաւ ներկայանայ Պիոս Գ. Պապին և շատ տաք ընդունելութիւն գտաւ: Սակայն Պապը անկարող եղաւ որեւէ օժանդակութիւն բնելու, վասնզի Եւրոպայի մէջ փոթորիկած կրօնական խնդիրները, բարեկարգութեան զննումը և այլն, որեւէ հնարաւորութիւն չէին տար հետաւոր թըլուաւ ժողովուրդի մը ձեռք կտակաւելու: Արգար Հոռմէն Վենետիկ կուգայ, գործին տարրեր կերպարանք մը տալու համար, լսելով թէ թուրքերը վերահասու եղած են իր ձեռնարկներուն, և յուսադոյն պատրուակը կը նկատէ Տպագրութեան արուեստը:

Հոն կը տպէ 1565 ին «Խառնայիներու տն-  
մարի : գեղեցիկ եւ պիտանի» խորագիրով  
հայերէն օրացոյց մը և սպա Սարևաարան  
մը : Արգար Դպիր տեսնելով թէ՛ տպագրա-  
կան սղփատ գործունէութիւն կարելի չպիտի  
ըլլայ Վենետիկի մէջ, 1567 ին իր տպա-  
րանը կը փոխադրէ Կ. Պոլիս, ուր Հայ Ե-  
կեղեցւոյ վերաբերեալ կարգ մը գիրքեր աւ-  
գատօրէն կը հրատարակէ :

XI.

Հայկական Տպագրութիւնը իր գոյու-  
թեան առաջին տարիներուն մէջ շատ մը  
խոչնդոտներ կը տեսնէ իր դիմաց, անսպ-  
թաք զարգացում մը ապահովելու համար :  
Վենետիկէն անմիջապէս վերջը Թուրքիան  
պիտի ըլլար զայն սնուցանողը, իր ման-  
կութեան օրերուն : Բայց հոն ալ սարսա-  
փելի էր կեանքը : Ուր մտաւոր գործու-  
նէութիւն, ո՛ւր մամուլի բարերար լոյսին  
ճառագայթումը : Երբևի՜ն միայն կարելի էր  
գաղտնի և ծածուկ գիրքեր տպագրել : Սուլ-  
թան Պայազլիա Բ. չէր թողարար տպա-  
գր. գործունէութիւն : Յաջորդը՝ Սուլթան  
Սէլիմ Ա. արտօնութիւններ տուաւ նախ,  
բայց վերջը վերանորոգեց հօրը դրած ար-  
գելքը : Սուլթան Ահմէտ Բ. ի օրով է որ  
արգելքը կը վերցուի : 1698 ին Վենետիկէն  
մամուլ մը և հայ տաւեր կը բերուին . բայց  
եէնչէրքներու կողմէ աւարի կը արուին :  
Արգար Դպիր Պոլիս փոխադրուած ատեն  
նախ ձերբակալուեցաւ ու ի վերջոյ ազատ  
թողուեցաւ : Ամբողջ ԺՁ. դարուն մի մի-  
այն ինը հայերէն գիրքեր տպագրուած են :  
ԺԷ. դարուն, երբ հայ գաղութները զար-  
գանալով ուսումնական շարժման սկսան,  
տպագրութեան արուեստին մասին մտա-  
ծողներ պակաս չեղան : Իլվով, Հում, Մի-  
լան ու Բարիդ տուին հայկական հրատա-  
րակութիւններ : Մեծագոյն դերն ու շար-  
ժումը սահմանուած էր սակայն Սիւնեաց  
Տաթևի վանքին, Բաղէչի Արմատու վան-  
քին և Նոր Զուղայի : Հայ կղերականներ  
կրօնական - եկեղեցական տեսակէտով հե-

տաքքրուած էին արդէն տպագրական ար-  
ուեստով, իսկ գրական դործիչներ ալ տար-  
բեր հայեցակէտներով տպարանի նշանա-  
կութիւնը կ'ըմբռնէին : Զուղայի առաջնոր-  
դը Սաչաուուր Կեչարուացի Նոր Զուղայի  
Ամենափրկիչ վանքը ծաղկեցուց և ձեռնոր-  
կեց զայն տպագրական կեդրոն մը դարձը-  
նելու : Նոյն իսկ Իտալիա դրկեց Յովհան-  
նէս վարդապետը, որպէսզի լաւ մը ուսանի  
արուեստը և կամ միասին վարպետ մը բե-  
րէ : Սա հազիւ հազ բաներ մը ընել կը յա-  
ջողի՝ հալածուած բոլորակին կղերականեղ-  
բայրակիցներէ : Էջմիածնի կաթողիկոս Յա-  
կոբ Զուղայեցի 1656 ին Մատթէոս Ծարեցի  
գպիրը կը գրիէ Եւրոպա՝ միեւնոյն նպա-  
կաւ : Ծարեցի հազիւ հազ Ամսթերտամ կը-  
ապաստանի, հոն կը մեռնի, տպարանը վա-  
ճառականի մը ձեռքը կ'անցնի ու Ռսկան  
վարդապետ կը հրաւիրուի գործի : ԺԷ.  
դարուն մէջ Հայկական Տպագրութիւնը  
այսպէս կը քայքայուի հոս ու հոն : ԺԸ. դա-  
րը սակայն աւելի նպաստաւոր պայմաններ  
կը ներկայացնէ : Այս դարուն մէջ այլեւս  
նախնական ու ընդհատ ձեռնարկներ չեն  
տպագրական արուեստին շուրջ թափուած  
ջանքերը : Մասնաւոր իմացական ու տպա-  
գրական կեդրոններ կան հաստատուած :  
Ամեն տեղ մեծ ոգեւորութիւն կը տիրէ :  
Դպրոցներ կը բացուին ու մամուլը կը գոր-  
ծէ Վենետիկի, Վիէնայի, Պոլսոյ, Իզմիրի  
ու Հնդկաստանի, Էջմիածնի ու Ասորա-  
խանի մէջ : կը բացուին տպարաններ, որոնք  
մեծ ծառայութիւն կը մատուցանեն : Հայ-  
կական տպագրութեան ամենէն բեզմեաւոր  
չրջանը կարելի է համարել ԺԹ. դարը : Ժա-  
մանակակից քաղաքակրթութիւնը՝ իր բո-  
լոր գործօններով կը ստեղծէ մատարական  
ճոխ կեանք մը և տպագրութիւնը կը տա-  
րածուի ամեն կողմ : Հայերէն գիրքեր ու  
թերթեր կը շատնան ամեն երկիրներու մէջ  
ալ : Մինչև ԺԹ. դարու սկիզբը հազիւ 600  
կտոր գիրք կայ հրատարակուած, մինչդեռ  
անհամար են ԺԹ. դարու մէջ տպագրու-  
ած մեծ ու փոքր հատորներն ու թեր-

թերը : Տաճկաստան ու Կովկաս զլխաւոր կեդրոններն են Հայկական Տպագրութեան : Ի . դարը Ռսկեղարք պիտի բլլայ անշուշտ Հայկական Տպագրութեան :

XII.

Ինչպէս տեսնուեցաւ Հայկական Տպագրութիւնը բազդախնդիր երիտասարդի մը նման թափառած է բազմաթիւ կեդրոններու մէջ : Անկիա իր այս աստանդական կեանքին մէջ ապրած է մի'միայն գերագոյն զոնաբերութիւններով : Հայ տպագրիչներ արտասահմանի , թէ Թուրքիոյ մէջ՝ նոյն իսկ իրենց կեանքի գնով պահպանած են զայն : Բազմաթիւ հարձանքներ , քաղաքական ու կրօնական , քանիցս սպառնացած են մեռցնել զայն , և սակայն հայ տպագրիչներու անձնութիւնը և անոնց յօժարակամ առաջապանքները անհետեւեւնք զարձուցած են ամեն սպանիչ հարուած : Աշխարհի մէջ ամեն կողմ , ուր հայեր հաստատուած են , կամ նոյն իսկ երբեմն ապրած , տպարանք միտաին գնացած է : Մինչև հիմա բացուած հայ տպարաններուն թիւը մօտաւորապէս 500 ի կը հասնի : Ասոնք անշուշտ անընդհատական գործունէութիւն մը ունենալու չափ նպաստաւոր հանգամանքներու մէջ չէին : Շատ մը փոփոխութիւններ տեղի ունեցած էին տպարանական աշխարհին մէջ , բայց վերջապէս հայ գիրն ու գրականութիւնը , առան ու տխր տպրած են : Պէտք կա՞յ շեշտելու թէ Հայկական Տպագրութեան չորհարկը բամբակայ այս կեանքը ո՞ր պիտի հակայական ծառայութիւն մատուցած է Հայկական Մշակոյթին և Քաղաքակրթութեան , զորս կոչուած է փրկած ու պանծացուցած է մէկ խօսքով : Հայկական Տպագրութեան դերը եղած է շատ փառուն , որչափ իր կեանքը գտան Հայ կեանքին մէջ : Թուել մի առ մի բոլոր հայ տպարանները ու նոյն իսկ տպագրական կեդրոնները , կրնայ մեզ հետուները ասանկ : Ըսենք սակայն որ Եւրոպայի , Ասիոյ , Ափրիկէի ու Ամերիկայի մէջ , հայարնակ բոլոր քաղաքներու մէջ

ալ մամուլներ ունեցած ենք : Տաճկաստան , Ռուսաստան , Պարսկաստան , Հնդկաստան , Իտալիա , Աւստրո-Հունգարիա , Ֆրանսա , Հոլանտա . Գերմանիա , Անգլիա և գաղթավայրեր , Հնդկաստան , Միացիալ Նահանգներ , Եգիպտոս , Պուլիարիա , Ռումանիա , Յունաստան , Չուիցերիա , Շուէտ-Նորվեգիա և այլն , ամեն տեղ Հայկական Տպագրութիւնը գործած է և իր լոյսը տարածած՝ աշխարհի չորս հովերուն զրուած հայկական մեծ ու փոքր հատուածներուն վրայ :

XIII.

Հայկական Տպագրութիւնը միացման գիծը եղած է Հայ ազգին պատկանող , միեւնոյն անցեալը , աւանդութիւնները , լեզուն ու պատմութիւնն ունեցող և սակայն ժամանակի լնթացքին մէջ ախոր՝ բայց անխուստփելի պօրագաններու տակ իրարմէ զատուած յարանուանական հատուածներուն միջեւ : Առանց տպագրութեան դեռ երկար պիտի տեւէին առանին կրօնական պատակախ լէճերը , որոնք երկար դարեր հայկական ազգային օճախը քանդեցին : Տպագրութիւնը՝ տարածուած Հայկական բոլոր հատուածներու մէջ ալ , մօտեցուց զանոնք իրարու և եզրայրական կապ մը հաստատեց հայ-լուսաւորչականին , հայ-բողոքականին ու հայ-կաթոլիկին միջեւ : Հայկական Տպագրութիւնն էր որ ծնաւ իր գործունէութեամբ մեր ազգին պարծանքն ըսուելու արժանի Մխիթարեան կրկին Միաբանութիւնները : Հայկական Տպագրութիւնը՝ն էր որ ծնունդ առաւ Հայ-Աշխարհիկ լեզուին ախոյեան Հայ բողոքական գրականութեան : Ռ՛վ կրնայ միտել թէ այդ ծառայութիւնը ազգային չէ : Ստուերայից էջեր ունեցած են անշուշտ այդ գործունէութիւնները , բայց ընդհանուր փառք , ամբողջութեան շքեղութիւնը , միաքի վնահաշուք եզրայրակցութիւնը : Ահա Հայկական տպագրութիւնը Հոսովն էջմիածին ու Սմալիկայէն Պոլիս լուսեղէն ծրածանք պար-

զեց, եօթներիբան ծիրանի գօտին, հաշառ-  
 թեան աղեղը: Այդ կամարը թող ըլլայ յա-  
 ւերթ Հայ մաքին փառքը, ուր լուսաւոր-  
 շական-կղերն ու ժողովուրդը, բողոքական  
 հովիւն ու հօտը և գաթալիկ քահանան ու  
 իրենները մէկ խաչալով ու մէկ առաջադը-  
 րութեամբ միայն ապրին:— Պահպանել ու  
 իրականապէս փառաւորել Հայ ազգը, Հայ  
 ցեղը ու Հայ իրաւունքը, հոգ չէ թէ մեր  
 խիղճերու ազատութիւնները պահպանուին  
 նախորդներին՝ միմիայն մեր ազօթառե-  
 ղիներուն համար:

XIV.

Հայկական Տպագրութեան Պատմութեամբ  
 գրադոյնը շատ ունեցած չենք ասարազո-  
 րէն, թէև, պէտք է խոստովանիլ թէ, խղճամիտ  
 գործեր ալ չեն պակսիր անոնց  
 մէջ: Մենք հոս միայն գլխաւորներուն առ-  
 ջևը կանգ կ'առնենք:

1. Հ. Գ.Ա.ՖիթԱՆԵԱՆ.— Երկրագոյն ան-  
 դամբ Վիէննայի Մխիթարեան Միաբանու-  
 թեան, որ ամբողջ կէս դարու ընթացքին  
 մէջ հետամուտ եղած է պատրաստել երկ-  
 հատոր հսկայ ցուցակ մը Հայկական Տպա-  
 գրութեան արտագրութիւններուն՝ իբրև  
 գիրք, տարակ կամ թերթ: Ետ արժէ-  
 քաւոր հատոր մէ ասիկա, որ 1512էն  
 մինչև 1912 կը հասնի, մանրախիղճ ար-  
 ձանագրութիւններով: Դժբաղդարար ան-  
 տիպ կը մնայ այս շահեկան գործը: Իրմէն  
 օգտուած է Հ. Գ. Զարպանեկեան:

2. Հ. Գ.Ա. ԶԱՐՊԱՆԵԱՆ.— Վե-  
 նետիկի միաբաններէն, հետաքրքիր մտաե-  
 նագրական խնդիրներու, որոնց շուրջ լաւ  
 գիրքեր յորինած է: Հայկական Տպագրու-  
 թեան վերաբերեալ իր երկատիրութիւնն է՝  
 «Պատմութիւն Հայկական Տպագրութեան»,  
 որ ցուցակագրութիւն մէ 1512-1895 հրա-  
 տարակուած հայերէն գիրքերու:

3. Հ. Ա. ՂԱԶԻԿԵԱՆ.— Վենետիկի  
 Մխիթարեան ուխտին աչքառու գէմքերէն  
 մին, որ իր շատ մը գրական ու բանասի-  
 րական գործերէն զատ, հրատարակած է

«Հայկական Նո» Մասնագիտութիւն և Հան-  
 րագիտարան Հայ Կեանքի» անուն յոգնովաւ-  
 տակ բառգիրք մը, որուն մէջ խոսացած են՝  
 հայ թարգմանիչներ, հայ հեղինակներ, հայ  
 հեղինակութիւններ, տպագրիչներ ու տպա-  
 բաններ: Յարդ հասած է «Հիւպչման» ա-  
 նունին: Լոյս տեսաւ մինչև Գ. Հատորը,  
 և տառի վերջը:

4. ԼԷՕ (Առաջիկ Բարախանեան).— Ա-  
 բեւեղանայ գրականութեան մեծագոյն գէմ-  
 քերէն մին, որ նախապէս թէև գե-  
 ղարուեստական արտագրութիւններու հե-  
 տամուտ, ի վերջոյ հայագիտական-պատմա-  
 կան ուսումնասիրութեանց նուիրուեցաւ:  
 Լէօի այս ուղղութեամբ դրած գիրքերուն  
 մէջ թերևս ամենէն հոյակապն է «Հայ-  
 կական Տպագրութիւն» անուն երկու տուար  
 հատորներէ բաղկացած գործը: Ասիկա  
 Հայկական Տպագրութեան պարզ և չոր  
 ու ցամաք ցուցակագրութիւն մը չլրալով՝  
 պատմական-քննական խղճամիտ ուսում-  
 նասիրութիւն մ'է հայկական մշակոյթի  
 շուրջը, որուն առանցքը սեպած է Հայ Մա-  
 մուլը:

5.— ՀՐԱՆՏ ԱՍՍՏՈՒՐ.— Առանձին  
 գործ մը չունի Հայկական Տպագրութեան  
 նուիրուած, բայց իր «Կ. Պոլսոյ Հայերը և  
 իրենց Պատիարկները» վերնադրով շահե-  
 կան ուսումնասիրութեան մէջ (Ընդարձակ  
 Օրացոյց Ազգ. Հիւանդանոցի, 1901) ար-  
 ժէքաւոր տեղեկութիւններ կուտայ՝ տպա-  
 գրական գործերու մասին ալ:

6. Գ.Ա. ԶԻՒԱՆԻ ԼԵՒՈՆԵԱՆՑ.— Ռու-  
 սահայ գրող մը, որուն «Հայոց Պարբերա-  
 կան Մանուրը» մեծագիր գործը 1794-1895  
 հայ լրագիրները կը հայլիայնէ՝ իրենց խմ-  
 բագիրներով, հրատարակիչներով ու տպա-  
 բաններով:

7. Հ. Գ. ԳԱԼԷՄԻՔԻԵԱՆ.— Վիէն-  
 նական հայերէն հետաքրքիր մտք մը:  
 Հրատարակած է «Պատմութիւն Հայ Լրագր-  
 րութեան» անուն գիրքը, որուն մէջ իրենց  
 ծանօթ հայ թերթերը կը թուէ, երբեմն  
 նոյն իսկ բովանդակութիւններն ալ ապով:

8. ԹԻՆՊԻԿ .— Ծանօթ բանասէր գրագէտ : Հայ գրերու 1500 ամեակին և Հայկական Տպագրութեան 400 ամեակին առթիւ լոյս ընծայեց «Տիպ ու Տար» անուն իր հոյակապ հուշագրածոն . ուր կը խօսի Հայ գիրին և Հայկական Տպագրութեան մասին, մանրամասն կերպով ասլով անդեկութիւններ աշխարհի բոլոր հոյ տպարաններուն պատմութեան մասին :

Ասոնցմէ զատ կը բնի է յիշատակել տակաւին Յարոյ (Հայոց Մամուլը Ռուսաստանում եւ Կովկասի մէջ) , Վահան Զորդարեան («Յիշատակարան») , Արրաճամ Ալվազեան («Շար հայ կենսագրութեանց») Արշակ Ալպոյաճեան և այլն :

XV.

Փոքր Հայքը արտադրած է այնպիսի դէմքեր , որոնք մեծ ծառայութիւններ մատուցած են հայիական ընդհանուր մշակոյթին : Հայաբնակ այս շրջանին փառքին շատ մը քաղաքներ մասնակից են : Այս հանդիսաւոր առթիւ ասկերախտութիւն կ'ըլլար չիշատակել Մարզուանցի հաչ տպագրիչ մը , որ Հայկական Տպագրութեան առաջին շրջանին զիստաւոր գործողներէն մին է : Մարտրեանցի Գրիգոր Գոյիքն ակնարկել կ'ուզեմ : Առ ծնած Մարզուան , Մկրտիչի զաւակ , ուսումը առած է Ամբասի վանքը : 1684 թն հաստատուած է Պսիխ տպագրական գործերով , և այնուհետեւ ամբողջ 40 տարի գործած է նորակերտ սրուեստանոց-աշխատանոցով մը : Առաջին անգամ ապած է «Տարարան» մը , այնուհետեւ շատ մը կարեւոր գործեր իրարու յաջորդած են : Իրչափ մեծ երջանկութիւն սլլաի ըլլար մեզ համար , եթէ կարող ըլլայինք ստուգել թէ Մարզուանի ո՞ր բնասնէքին կը պատկանի , ի՞նչ է իր լիակատար կենսագրութիւնը ետլին :

Փափկանկատութեան հակառակ ըլլար զուցէ զոնէ անցողակի չիշատակել Օսմ . Սահմանագրութեանէն ասլին քաղաքիս մէջ հաստատուած տպարանները , Եերսօ-Սը-

րապեան և Կիւթթէմպերի , որոնց շատ խոտմնապից են : Առաջինը շատ մը կարեւոր գործեր հրատարակեց , ճաշակաւոր կերպով , Պոլսոյ տպարաններուն նախանձը շարժելու չափ : Երկրորդն ալ իր կարգին :

XVI.

Ահաւասիկ չորս հարիւր տարիներէ ի վեր կեանք ունեցող Հայկական Տպագրութեան ազատ մէկ պատկերը , որուն իւրաքանչիւր զիծը իր մասնաւոր շահեկանութիւնն ունի անտարակոյտ : Թէ «Մեղապարտ Յակոբ»էն մինչեւ այսօրուան հայկական ըստ բաւականին կատարելագործուած Հայ Մամուլը ինչ աճագին յեղաշրջում ու փոփոխութիւն ցոյց կուտայ , զիւրին է մակարերկ : Որչափ երկայն է այն ճանապարհը , զոր կըտրած է Կիւթթէմպերի հրաշալիքը , մեր իրականութեան մէջ : Զորեքդարեան այս գործունէութիւնը Հայկական Տպագրութեան Ոսկեգարի արշալոյսը կ'աւետէ : Մագիւնք որ մօտիկ ըլլայ այդ փառաւորագոյն շրջանը :

Սահակ ու Մեսրոպ Հայ գիրբըրը տուն , ճիշդ է , բայց Հայկական Տպագրութեան միայն վերապահուած էր անոնց պանծացումը : Թող այս շքեղ յորեկանը նոր հաւատք և գիտակցութիւն ստեղծէ մեր մէջ՝ դէպ ի Միտքի գործունէութիւնը : Եթէ քաղաքական առանձնանորհումներ չունինք ըստ արժանւոյն , և հայկական ՚ին փառքը մշտլած է այլեւս , աճա մեր մեծագոյն փառքը . — Թարգմանիչներու աչուրբնն ու Հայ Մամուլը : Կրնանք ողբերուել անոնցմով :

11/24 Հոկտ. 1913  
Մարզուան

Գ. Ե. Այս սուսմասերութիւնը պատրաստած ստեն աչքի առջեւ ունեցանք Հայկական Տպագրութեան մասին զրուած ՚ին ու նոր գրքեր և յոգուածներ , Հայկական քաղաքակրթութեան մեծ յորեկաններուն առթիւ հայ թերթեր լայնօրէն բացին իրենց սիւնակները՝ 1500 ամեակին և 400 ամեակին վերլուծմանը նուիրուած յոգուածներու : Բայց ի հարկէ մենք ասկա զբաժ ժամանակի վիճակի չէինք օգտուելու այս վերջիններէն :